

հաց . զապականեալու և զհաստատունս ի միտս . ապականեալքն խորհին զազտեղութիւն , զի թէ կամին չեն հեռի : Հաստատունքն խորհին որբապէս , եթէ ի բացէ աւզուտ է կեալ : Երկուք կողմանք չարք կարծիս կարծին զզարգարեալ<sup>(1)</sup> կոտջէ : Այս աւզուտ է ի զարդուէ անմիտ կոնջ զարդասիրի : Զի իրեւ ինքն մաքուր է ի ծածուկ , ազտեղէ զնա զարդն յայտնի : Եւ իրեւ սուրբ է ամենեւին , զրաբարի զարդուն ի հրապարակս : Բանայ զգիր իւր , ընթերցանի ի նմա յամենայն կողմանց : Զամենայն ինչ յաճախէ առ նա . զակնարկի թուէ , ի հրապարակս զբանացս նորա : Դայ զինի նորա բամբաս , երթայ տուաջի այսնութիւն : Հարցուած յաջմէն նորա , քննութիւն յահեկէ իւրմէ : Մոռասցի նմա որ զինչ հետեւ ի զարդուէն եթէ ուրացի զնա : Քանի՛ քազցր է լուծ քո Տէր<sup>(2)</sup> եւ թեթեւ բեռն սիրոյ քո : Երանի որ նովաւ զարդարեցաւ , զի յաճախէ նմա զարդն իւր զովիստ : Եւ որ քեւ ոչ զարդորի , յաճախէ նմա զարդն իւր կորանս : Բայց թերեւս ո՞ մոլեկան<sup>(3)</sup> զիրտիցիս , թէ յաճախեցաք յարգել զեղ , զլկութիւն քո պատմեցաք : Աչ զազնութիւն որպէս կարծեսդ . ձախուզակի են լսելիք քո , որպէս մաւրն քո ի զրախտին որ ձախոզակի լոււաւ զպատուիրանն ի Բարձրելոյն<sup>(4)</sup> , զի զպատոյն որ լի էր անարգանաւք , կարծեաց եթէ լի իցէ վայելչութեամբ : Կարծեաց եթէ փառս զգեցացանիցէ պատուին որ մերկ արար զնա : Եթէ գեղեցիկ պատուին այն տգեղացաւ մայրն , յարգեն զարդ և կաւշիկ զեղեցիկ , քանի՛ եւս տգեղիցեն<sup>(5)</sup> զզատեքս նորա : Ար տեսանէ զինի եւ ցանգայ , չնացաւ որպէս եւ զրեալ է<sup>(6)</sup> : Դուռ ատաս պատասխանի ընդ այնը դառն բեկման , մի՛ մեղուսէ զարդ քո զեղբարս քո , զի լիցին չնացեալք ի ծածուկ : Ատելի է քեզ չնութիւն , մի՛ լինիր պատճառք չնութեան : Երկիր յայնմանէ եւ յայսմանէ , զի մի՛ անաւքնութիւն է երկոցունց : Մի՛ լիցի քեզ բանութիւն , զզաստացուցիչ ի միոջէ կող-

մանէ ցոյց , յերկոսին կողմանս , կամք քո պահեալ են զքեզ : Պահեալ է մարմին քո սրբապէս , պահեալ եւ զտեսիլ քո զզաստարար : Դողայ սիրո քո ի շնութենէ , եւ յանցուցանէ զտրդ քո զտեսաւզս : Սուրբ է ի մեղաց մարմին քո , եւ պի՛զծ ես ի միւսում կողմանս : Զզուշանան անմիտք յիմարաբար , եւ անկանին ծածուկ ի կորուսու : Ընդ այն հպարտոցան միտք քո եթէ զերէ գեղ քո զտեսաւզս , եղիցի քեզ ասել թէ երանի այնմ որ տղեզ էր : Ամ քան զամ<sup>(1)</sup> թառամի զեղ քո , եւ մտանէ զեղջ ի ծերութեան : Ժամ քան զժամ պականն կեանք , եւ մտանէ տրտմութիւն եւ աւրհասու : Գեղ որ չափ զպարտիս , լաւ է քան զնա տգեղութիւն : Տգեղութիւն որոյ յոտակ է սիրոտ , սիրելի է զուարթնոց տեսակի նորա : Առնի զարդ կոնջ անմտի , քարոզ մտաց իւրոց : Զի նկարեալ են միտք ներքինք ի վերայ արտաքին քարոզէ թէ զինչ կայ ի ներքս ի սրտին : Կարծիք որոյ ծածուկ են խորհուրդք իւր , եւ յայտնեալ տարածին զամենայնի : Երեսք իւր հայելի են , եւ նկարեալ ունի ի նոսա զմիտս իւր : Եւ որ ոչ քաջ տեսանէ , կարէ տեսանել թէ զինչ է նա , հայեցած աչացն քարոզէ եւ զուշակէ թէ ուր են միտքն : Նա զուշակէ թէ լկաի է , եւ նոյն քարոզէ եւ թէ ծանր է : Հայեցած աչացն ուսուցանէ , թէ զոյնդրեն միտք նորա . եթէ գթրիստոս , զայն քարոզէ , եւ եթէ զայլ ոք , զոյն զուշակէ :

Շարունակելի

Ֆ. Յ. Մ.

## ԽՇԱՄԵՎՈՒԹԻ ՈՒ ՄԵՌՈՒԹԵՐ

—\*—\*—\*—\*

Եր օֆնած զործէն  
Վարպետն կը նանչեն :

Մեղրի խնի մը խորիսիներ  
Անէւ եկի մնացեր ,  
Խօսմելուաց երամ մը զող ,  
Միւս կողոպտող , բալնուոլ ,  
Խորիսիներուն այդ կ'ըլլայ ՏՔ :  
Դեմ կենալով Մեղուներ՝

Պիծակի մի

Խնդիրն ատեան կը նանուի :

(1) Օր . ունի զարգարեալ :  
(2) Տեր ի լուսանց յաւելեալ ի բուն իսկ զրչէն :  
(3) Օր . զբանանոր զրէ ուսուեկան :  
(4) Օր . զրէ ի Բարձրելոյն :  
(5) Տզեղեալ իրեւ ներգ . պակասէ ի բառզիրս :  
(6) Մթ 5 , 28 :

(1) Փոխանակ բառիցս ամ խն զամ ուղղիչն զնէ ի լուսանցս՝ աւր խոն զաւ :

Վճիռ կտրել չեր դիւրին .  
Կարգ մը վկայ կ'ստին  
Թէ ոււրջ մեղրին պատուական  
Միզուներու խիս նման  
Կենդանիներ բռիս, թեւաւոր  
Երկարաձեւ, ձայնաւոր  
Երկար ատեն տեսած էին :  
Այլ գործին  
Լոյս մը չեր տար այդ յայտնուրին .  
Զի նանեներ միեւնոյն  
Բասելորդ ալ ունիքին  
Խօնչակս մէջն ելլել խնդրին,  
Խօնչակս Պիծակ նամբով արդար  
Դատաստանն այդ ելլար :  
Նոր բննուրեանց ձեռք գարկար նա,  
Եւ որպէս զի իմանայ,  
Պարագաներն այդ խնդրոյն մեծ  
Մրցիւններուն ունինդրեց :  
Այլ կարելի չեղար դարձեալ  
Բանք պարզել վճիռ տալ,  
«Ի՞նչ հարկ, ի՞նչ պէտք այդ ձեւերու  
Կ'րահ ոււշիմ մեկ Մեղու,  
Վեց ամիս ի վեր ահա  
Դորձրն ի կախ կը մնայ .  
Առջի օրեն ոչ մեկ մաս  
Յառաջացաւ մեր այս դաս :  
Զըլլա՛ր որ մեղրն այդպէս մնայ .  
Կ'ապականի, կ'անանանայ .  
Ալ ատեն և որ դատաւոր  
Տայ իր վճիռ բանաւոր  
Զի բաւական  
Քննուրիններն երկնցաւ :  
Հարցափորձեր պէտք չեր այստան,  
Դիւեր, ձեւեր անվախինան :  
Տուր երածուն որ քէ՛ մենք  
Ու քէ ոսոխ զործ տեսնենք .  
Պի՛ս հասկցուի դիւրան քէ —  
Երկութեն ո՞վ կարող է  
Քաղցր նիւրով անմանական  
Շինել բջիջ անմանան ։  
Եւամեղուէ զայս մերժելով  
Յայտնցաւ յայտնի կերպով  
Թէ այդ արուեստ խիս վեր է  
Երենց ոյժէ :  
Ասոր վրայ Պիծակ վասահ  
Մելըր տէրանց ձեռք կուտայ :

Թարգմանեց

ԼԱՅՈՒՆՏԵՐ

ՄԵՍՐՈՓ ՆՈՒՊԱՐԵԱՆ

## ԱԶԳԻ ՄԸ ԴՐԱԾՄԱԳԼՈՒԽԻՑ

Հետեւեալլ Երուսաղեմի Հ. Բ. Բ. Միու-  
րան մասնաձիւին նախանեւութեամբ կա-  
տարուած Միուրին Քանձնուհին զամակալի նաև  
դիւնդիս Տիւր Գ. Միապէկանի կողմէ տրուած  
բանախօսուրինն է : ԽՄԳ .

Փափաք յայտնուեցաւ որ քանի մը  
խօսք ես ալ ընեմ այս հանդէսի մէջ :  
Ես, չպիտի խօսիմ Հ. Բ. Բ. Միու-  
րան կեանքին եւ զործունէութեան մա-  
սին : Արեւին լոյսը ապացոյցի եւ վկայու-  
թեան պէտք չունի : Սովորաբար պոռացող  
կանչողները չեն որ օգտակար կ'ըլլան մար-  
դերու ընկերութեան . խոնարհները, որոնք  
ստուերին և լուռթեան մէջ կը զործեն, ա-  
նոնք են՝ որ մեծազոյն ծառայութիւնը բե-  
րած են իրենց նմաններուն : Միւս կողմէն  
անոնք որ մզուած իրենց ազնուական հո-  
գիի թելագրութիւններէն, ուզած են բա-  
րիք զործել իրենց նմաններուն, հալածուած  
են միշտ : Մենք, մարգիկս, բռունցքներով  
և քարերով ճզմած ենք շարունակ զլուի-  
ները անսնաց՝ որոնք մեր բարիքը և զար-  
գացումը միայն ուզած են, և կը սպասենք  
որ մահանան անոնք, պաշտամունքի տառար-  
կայ զերեզմաններ ունենալու համար մեր  
առջեւ :

Բայց դառնամ իմ նիւթիս : Ազգի մը  
զրամագլուխը . — Բայց ո՞վ է ազգը . ի՞նչ-  
պէս կը շինուի ան : Ազգ մը մարգերու և  
ընտանիքներու ընկերութիւն մըն է, որոնք  
սովորաբար նոյն լեզուն կը խօսին, հողի  
նոյն կտորը կը զաւանին իրը իրենց հայ-  
րենիքը, նոյն պատմութիւնը ապրած են,  
զարերու ընթացքին, նոյն կրօնքը, շատ  
անդամ, կը լեցնէ իրենց հաւատալու ներ-  
քին ծարաւը . և այս ամենէն վեր, մանա-  
ւանդ, ա՛յն զիտակցութիւնը որ զիրենք կը  
միացնէ հասարակաց տեսիլներով, զզացում-  
ներով ու ձգումներով :

Սակայն ազգը կազմող այս պայման-  
ները նոյն ուժը չունին : Ազգ մը կրնայ իր  
լեզուն կորանցնել, հայրենիքը կրնայ խոյս  
տալ իր ստքերուն ներքենն, հաւատքը կը  
դադրի հասարակաց ըլլալէ, բայց ան կը  
պահէ իր սեպհական անհատականութիւնը